



Դ Ա Տ Ա Ի Ո Ր Ի Կ Ի Բ Ա Կ Ի

Դատաւորը ըսաւ. «Թեւ Աստուծմէ չեմ վախճար եւ մարդոցմէ չեմ անջնար, բայց որովհետեւ այս աշխի կիւնը զիս կը ձանձրացնէ, տեսնեմ անոր դատը, որպէսզի անընդհատ գալով զիս չնեղէ այլեւս»: (Ղուկ. ԺԸ: 4-5)

Սրբազան ատետարանիչը՝ Ղուկաս, այսօրուան մեր ճաշու ատետարանի ընթերցումով կու տայ երկու առակներ, իրար յար եւ մեծան թէ՛ իմաստով եւ թէ՛ ոգիով, Անիրաւ Դատաւորին եւ անոր անմիջապէս յաջորդող Փարիսեցիին եւ Մաքաւորին առակները: Անշուշտ ատետարող է նշել թէ երկու առակներն ալ կը շեշտեն իմաստը, կամ ատելի ճիշդ պիտի ըլլար ըսել անհրաժեշտութիւնը աղօթքի յարատեւութեան եւ մանաւանդ հաւատքին:

Առաջինով՝ Անիրաւ Դատաւորին առակով, Քրիստոս իր ունկնդիրներուն կու տայ, առակ մը, որ իրականութեան մէջ պատմութիւնն էր տուեալ շրջանի մը անիրաւ ու կաշառակեր դատաւորին, որ համաձայն Սրբազան Ատետարանիչին «ոչ Աստուծմէ կը վախճար եւ ոչ ալ մարդոցմէ կ'անջնար»: Իսկ անդին կար նաեւ որբեւայրի աղբատ կին մը, որ զուրկ էր ամէն միջոցէ կաշառելու այդ դատաւորը եւ ստիպելու որ ան արդարօրէն մօտենար իր դատին: Սակայն այդ աշխի կիւնը իր յարատեւութեանը շնորհիւ յաջողեցաւ համոզել այդ դատաւորը իր դատը տեսնելու, ո՛չ թէ մղուած արդարութենէ, այլ միայն ձերբազատուելու անկէ:

Աւելորդ է ըսել թէ առակի դատաւորը կը ներկայացնէ Աստուած, մինչ աշխի կիւնը խորհրդանշանն է անորին, լքուածին եւ անմեղին: Ան հարազատ ներկայացուցիչն է բոլոր անոնց՝ որոնք այս աշխարհի վրայ պաշտպանութեան կարիքը ունին կեղեքիչներու եւ բոլոր տգորկներու դէմ: Ու հոս հարցում մը կը ծագի մեր միտքերուն մէջ, թէ մենք ինչո՞ւ պէտք է խնդրենք եւ սպասենք ու շարունակենք խնդրել:

Ու տարուինք մտածելու թէ Աստուած հաւանաբար կ'ուշացնէ պատասխանը մեր խնդրանքներուն, որպէսզի անոնց շարժառիւթները բիրտեղանան: Հայր Աստուած միշտ կ'ուշացնէ պատասխանը մեր աղօթքներուն՝ որովհետեւ միայն զօրաւոր հաւատքն ու ամկեղծ աղօթքը կրնան յաղթահարել այս աշխարհի շարը, ինչպէս որ Անիրաւ Դատաւորին քար սիրտը տեղի տուած էր Աշխի կնոջ յարատեւ պաղատանքներուն:

Եթէ մենք դիւրին, արագ եւ սովորական պատասխաններ կ'ակնկալենք մեր աղօթքներուն համար - նման հեքիաթի Ալատտինի լամբին, որ խնդրարկուին կը պարգեւէր անոր ցանկացածը եւ կամ երեսակայածը - այդ պարագային ոչ ոք պիտի աղօթէր այլեւս, եւ մեր կեանքերն ու աղօթքները պիտի գտնուէին անելի մը առաջ: Ինչպէս երբ մենք հեռանանք մեր տուներէն, զանոնք ատելի կը փնտռենք, ու վստահ եղէք սիրելի եղբայրներ եւ քոյրեր, որ Աստուծոյ պարգեւները ատելի թանկարժէք կը դառնան երբ ստիպուինք երկար սպասել անոնց:

Աստուածորդին, աղօթքի մէջ յարատեւել գիտնալու թելադրութեան միացուց ազդարարութիւն մը՝ հաստատուն մնալ մեր հաւատքին մէջ, որովհետեւ հաւատքն ու աղօթքը կ'ընթանան ձեռք-ձեռքի, համերաշխօրէն: Կաթոլիկ եկեղեցւոյ մեծ հայրերէն՝ Ս. Օգոստինոս կ'ըսէ. «Աղօթելու համար պէտք է ունենալ հաւատք, իսկ մեր հաւատքը չտկարանալու համար՝ պարտինք աղօթել: Հաւատքը առիթ կու տայ, որ աղօթքը զօրանայ (քարոզ քիւ 15):

Մարդ արարածը, որ օր ըստ օրէ կը դառնայ ատելի անհամբեր եւ անհանդուրժող, մենք կը փորձենք շատ արագ կերպով հարըստանալ, եւ երբեմն մեր այդ ճիգին մէջ մենք մեզի կը կործանենք: Մենք կը ձգտինք հասնիլ անհասանելիին եւ մարդկային կեանքի սահմանափակ օրերու ընթացքին կը փորձենք լուծել առեղծուածները տիեզերքի: Հետեւաբար Անիրաւ Դատաւորի այս առակը կու գայ մեզի յիշեցնելու թէ Հայր Աստուած հաւատարիմ է իր սիրոյն եւ իմաստութեան մէջ, եւ թէ ան տեղի կու տայ մի միայն մեր յարատեւ աղօթքներուն եւ անխախտ հաւատքին:

Հաւատքը, սիրելիներ, անպայմանօրէն էական է եւ անփոխարինելի մեր կեանքերու ամէն մէկ հանգրուանին: Երեսակայեցէք, եթէ հաւատքը այսօր դադրի գոյութիւն ունենալէ՝

գիտական փորձարկութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները անմիջապէս կը կործանին: Եւ ենթադրենք թէ ամէն յուշ կապ ունեցող մեր Փրկչին՝ Քրիստոսի հետ ջնջուէր, եւ մարդկութեան բողոժ իր պարգեւները փճանային, մեր երկրագունդը պիտի դառնար անելի տխուր տեղ մը քան մեռելատուները: Հետեւաբար մարդ արարածը պարտի անխախտ պահել իր հաւատքը:

Կեանքի մեծագոյն առեղծուածներէն մին մեր պայքարն է տուեալ կացութեան մը դէմ, որ կրնայ երբեմն անելի ճակատամարտի մը վերածուիլ քան բուն պայքարը ինքնին: Յարատելու կարողութիւնն ու տրամադրութիւնն է մեր՝ մարդուն մեծագոյն մարտահրաւիրը, եւ պարագան նոյնն էր մեր հաւատքին մեծագոյն սուրբերուն: Նման այն միսիոնարին՝ որ Աստուծմէ կը խնդրէր Հնդկաստան երթալ, սակայն ան կը դրկուի Պուրմա, ուր կինը կը հիւանդանայ: Ան կ'աղօթէր որ Աստուած բուժէր կինը, սակայն անոր աղօթքները չեն օգնէր իրեն, եւ կինը կը մահանայ: Ետքը զաւակները եւս կը հիւանդանան ու դարձեալ անոր աղօթքները չեն օգնէր: Ան կ'աղօթէ, որ Բ. Համաշխարհային Պատերազմին ճարճիներու ձեռքը գերի չիյնայ, սակայն տարիներ կեղորոնացման ճամբարներու մէջ կը մնայ: Ամէն անգամ որ կ'աղօթէ որոշ նպատակի մը համար, կարծէք ան խօսած ըլլար պատի մը հետ: Սակայն տարիներ ետք ան յայտնած է ըսելով. «Աստուած երբեք աղօթքներս չլսեց, քայց պատասխանեց ինձի տալով հաւատք, յարատելութիւն եւ մանաւանդ քաջութիւն՝ կարենալ տանելու կեանքի ծանր հարուածները»:

Հետեւաբար, Անհրաւ Դատաւորի առակը մեզի կը թելադրէ մնալ աներեւ մեր հաւատքին մէջ: Ան կ'ըսէ, եթէ անսիրտ դատաւոր մը գիտէ պատասխանել այրի կնոջ մը թախանձալից աղօթքներուն, անկասկած, Հայր Աստուծոյ սիրտը, որ լի է սիրով եւ գութով, երբեք անպատասխան պիտի չթողու յարատեւ աղօթող մը: Աստուած կ'ուշացնէ պատասխանը, որովհետեւ սուրբին համբերութիւնը իր հաւատքին ամենագորատըր եւ ազդու գէնքն է: Եւ միշտ թող յիշենք, որ նոյնիսկ մեր Փրկչին աղօթքը Գեթսեմանէի պարտէզին մէջ մնաց անպատասխան:

Անհրաւ Դատաւորի առակի աւարտին, Քրիստոս հետաքրքրական ակնարկութիւն մը կ'ընէ խօսելով Հայր Աստուծոյ բնութեան

մասին. «Աստուած կը լսէ մեր աղօթքները եւ կը պատասխանէ անոնց, որովհետեւ եթէ անհրաւ դատաւոր մը, որ ոչ ոքի նկատմամբ յարգանք ունէր եւ ոչ ալ երկիւղ, կրնայ խեղճ այրիի մը դատը տեսնել, ամենաբարի եւ ամենագութ Աստուած՝ պիտի անտեսէ իր զաւակները, որոնք գիշեր-ցերեկ կը դիմեն իրեն: Անկասկած Ան պիտի լսէ մեզ եւ ամոքէ մեր ցաւերն ու վիշտերը: Թող այսօրուան առակը օրինակ ըլլայ մեր բոլորին յուսահատելու եւ տեղի չտալու նոյնիսկ երբ կը խորհինք թէ մեր կեանքերը այլեւս տեղատուութեան մէջ են, որովհետեւ Հայր Աստուած ինք է որ կ'որոշէ ժամանակը. էականը այն է՝ որ Ան կը լսէ եւ կը պատասխանէ մեր խնդրանքներուն: Երեք բառեր կան, որոնք հաւատացեալին համար կարեւոր են. ԿԵՆՆՔ, ԱՂՕԹՔ եւ ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ կամ ՅԱՐԱՏԵՒՈՒԹԻՒՆ:

Միրելի հաւատացեալներ, քրիստոնեայէն կ'ակնկալուի տոկալ այլ եւ այլ դժուարութիւններու եւ նեղութիւններու, ինչպէս սկզբնական շրջանի եկեղեցոյ մեր հայրերն ու մեր նախահայրերը կը տոկային. սակայն պարտինք աղօթել առակի Այրիին նման անձանձոյթ կերպով, ու միաժամանակ պարտինք աղօթել Մարսաւորին նման համեստօրէն, առանց մեծամտութեան, որպէսզի մեր աղօթքները քաղցրաբոյր խունկի նման ընդունելի ըլլան Հայր Աստուծոյ կողմէ, ամէն:

Ն. Ա. Մ.



«... այս այրի կինը զիս կը ճանձրացնէ, տեսնեմ անոր դատը, որպէսզի անընդհատ գալով զիս չնեղէ»: